

Երբ այդ հանդիսաւոր օրերը կանցնեն և նորընտիր Ս. կաթողիկոսը փոքր ինչ կհանգստանայ, յուսով ենք, որ հետգհետէ բերկրառիթ լուրեր հաղորդելու կարելութիւն կունենանք Կիլիկիայի վիճակի մասին, որովհետեւ, ինչպէս ընթերցողը կտեսնէ «Լուսնայ» ի միւս համարում տպուելիք մի ուրիշ յօդուածից, շատ խեղճ վիճակի մէջ է Կիլիկիան՝ կրթական տեսակէտից, որովհետեւ միմիայն *Եօթն* անշաւ տարրական դպրոցներ ունի իր ընդարձակ սահմաններում: Ս. Սահակ կաթ. վայելում է թէ Կիլիկեցոց և թէ ամբողջ ազգի յարգանքները. ուստի լիայոյս ենք, որ Նորին Օծութիւնը ամենայն աշխրջութեամբ մի շարք բարեկարգութիւններ կմտցնէ իւր վիճակում: Ամեն տեղի հայերի վրայ էլ պարտք կայ՝ նիւթապէս օժանդակելու Կիլիկիայի հովուապետի կրթական և շինարար ձեռնարկութիւններին: Կիլիկիան ամեն յարմարութիւններ ունի՝ մի ծաղկեալ քաղաքակրթութեան փոքրիկ կենդրոն դառնալու ցրուած հայ ժողովրդի համար:

ՊԱՃՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ Կ. ՊՕԼՍԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏ- ՐԻՈՐՔԱՐԱՆԻ

Եկեղեցասէր մի անձնաւորութիւն, նպատակ ունենալով եկեղեցականութեան և ժողովրդեան հաւասարապէս օգտակար լինել, առաջինին քարոզի նիւթը ուսումնասիրելու և պատրաստելու առիթ ընծայելով և վերջինին ալ քարոզի գիրք մը մատուցանելով, որոշած է գրուած քաղաքներու մրցում մը բանալ, և ընտրելագոյն քարոզներէ հատոր մը հրատարակել ի պէտս հաւատացելոց:

Մրցման կրնան մասնակցիլ ամեն եկեղեցականք. որք էայ. Ուղղափառ Ս. Եկեղեցւոյ պաշտօնեայ են, եպիսկոպոս, վարդապետ, քահանայ, մինչև սարկաւազները, և որք դատապարտութեան մը ներքև չեն գտնուիր:

Քարոզ գրողները պէտք է ծածկանուենով մը նշանակուին կամ ստորագրեն և միանգամայն կնքեալ պահարանի մը մէջ իրենց բուն անունը գրեն և պահարանին վրայ իրենց ընտրած ծածկանունը նշանակեն և միասին դրկեն: Այդ պահարանները պիտի բացուին քննութեանց աւարտելէն յետոյ, և հրատարակութեան առթիւ միայն պիտի ծանուցուին հեղինակաց անունն. ներքև:

Լաւագոյն քարոզները գրողներու համար սահմանուած մրցանակներն են, առաջին մրցանակ 500 ֆրանկ, երկու երկրորդ մրցանակ 200 ֆրանկ իւրաքանչիւրը, չորս երրորդ մրցանակ 100 ֆրանկ իւրաքանչիւրը, չորս չորրորդ մրցանակ 50 ֆրանկ իւրաքանչիւրը, և վեց հինգերորդ մրցանակ պարզ գո-

վութեան յիշատակ, որ է տպագրութեան արժանաւորութիւն:

Մրցման ըննութիւնները և որոշումները և բոլոր գործողութիւնները յանձնուած են Յ. Ի. գրական յանձնաժողովոյ, սըրբազան պատրիարքին նախագահութեան ներքեւ, որոյ անուան պէտք է յղուին բոլոր գրուած քարոզները վերոյիշուած բուն անունի և ծածկանունի կըքեալ պահարաններուն հետ: Գրութիւնները պէտք է Պատրիարքարան հասնին յայտարարութեան թուականէն մինչև վեց ամիս լրացեալ, այսինքն մինչև տարւոյս Հոկտեմբեր ամսոյն վերջը: Եւրպանիւի մրցման մասնակցող եկեղեցական կրնայ մէկէ աւելի քարոզներ յղել, բայց երկու մրցանակէ աւելի չկրնար ստանալ, եթէ աւելի թուով քարոզներ ունենայ ընտիր դատուածներուն մէջ: Յանձնաժողովոյ եկեղեցական անդամք ալ մրցման չեն կրնալ մասնակցել:

Քարոզներուն պատրաստութեան մէջ պահուելիք պայմաններն ալ հետեւեալներն են:

1^o Քարոզները պիտի գրուին մեզի սովորական եղած կամ արևմտեան կոչուած հայերէն աշխարհարարով: Արևելեան աշխարհաբարով գրուածները կրնան ընդունուիլ, բայց հրատարակութեան առթին պիտի փոխուին մեր գործածական աշխարհաբարին յանձնաժողովոյ հոգածութեամբ:

2^o Լեզուն պիտի ըլլայ մաքուր և սահուն և ժողովրդեան համար դիւրիմաց:

3^o Ընդարձակութիւնը պիտի ըլլայ չափաւոր, ոչ շատ համառօտ և ոչ շատ երկար, այնպէս որ բարձրաձայն ընթերցումը աւնուազն 20 և առ առաւելն 40 վայրկեանի չափ տւէ:

4^o Քարոզը ոչ թարգմանութիւն պիտի ըլլայ և ոչ շատ մերձաւոր հետևողութիւն, այլ բնագիր գրուած մը:

5^o Բնաբանը հարկաւ սուրբ գրքէն առնուած պիտի ըլլայ և քարոզն ալ սուրբ գիրքի վկայութիւններով զարդարուած:

6^o Նիւթը քրիստոնէական բարոյականին վրայ հիմնուած պիտի ըլլայ և միանգամայն քրիստոնէական կենցաղին օգտակար:

7^o Լոկ աշխարհային և քաղաքական նիւթեր և գրուածներ ընդունելի պիտի չըլլան:

8^o Քարոզութեան հոգին Աւետարանական վարդապետութեան և հայ. սուրբ եկեղեցւոյ աւանդութեանց համաձայն պէտք է ըլլայ:

9^o Նիւթի ընտրութիւնը գրողներուն թողուած է, բայց կը խնդրուի որ տարբերութեան և նորութեան մտադրութիւն դարձուի, վասն զի մի և նոյն նիւթով և նման բովանդակութեամբ քարոզներէն բնական է որ լաւագոյնը միայն ընդունուի, և մնացածներ մէկ կողմ թողուին: